



ՓՐԻՆՔԻՓՈՅԻ ԱՔՍՈՐԵԱԼԸ

Երեխնք մ'որուն մէջ կըղցին է դըրախսն՝
իր պանդըլստութիւնն ալեաց մէջ կու լայ.
Ափին վրայ՝ տխուր աքսորեավ՝ Կ'նայի
Հայրենեաց աղօտ պատկերին վըրայ։

Հոն են արտասուք իրեն սիրելեաց։

Իր ռսոխներուն հոն են ծիծատներ։

Այլ սիրտն է ներած։

Բոլցն տեղ վուժին

Հոն կ'վառէ՛ լուսնն՝

Մելամաղթիկ սէր։



Ամէն երեկոյ այս ափունքին վրայ

կը նսցի ծովուն եւ վերջաղսին.

Չայն մը մէկուն մէջ՝ միւսն գոյն մը կայ,
Որ կ'ամբողջացնեն նրկան իր ցաւին:

Դաւի գիշերուան մէջ խորհրդաւոր
Գախն երացեց նա փառքերուն համայն:

Ալդ ի զուր կ'ըրձայ թըրչիլ միւս ափ,
Մասն առնուլ երկրէս իր տունը միայն:

« Համակամութեան մէջ ալ պիտ' նիրեմ
ինչպէս լին իրեն ծածկոյթին մէջ սառ.
Եւ ցուրտ բայց խալաղ՝ կեանքըս պիտ' ըլլայ
ինչպէս ծրմեռուան առտու մը պայծառ:

Ջի ալ սրբախ մէջ գրտայ թաղթութեանց
Աղբիւն' եւ, գիշեր, քու ծննդեանդր տեղ.
Նոյնցան կեանքս անգութ, ոչ, պիտի ըլլայ
Դիւրին' ախտէն վերջ՝ է գրտնալ իր դեղ:

Յոյն է, յոյս միակ մայր տառապանք,
Շովէ ուսկից կ'ենթեն իմ մէգ եւ ասպեր.
Ոնոր մասնան մէջ ցաը կը ծնանի.
Իր վերջաղսին վրայ կ'իջնայ գիշեր:

Իմաստութիւնն է միակ՝ ըլլուսալ:

Ճաւի բոյսն նետ՝ քատիլ իր արմատ.

Ուրեմն փակեմ աղբիւն արցունքին.

Եօք զուրկ և յոյտէն՝ վիշտէն եմ ազատ:

Կը տրիրի՞ հովիս զի զուրկ է գանէ.

Կամ ծըկնորսը՝ որ ռազմի փառք չունի.

Բարեկամի սուրն ինչո՞ւ հասու է.

Ջի սուելի մէր իրմէն կ'յուսայի:

Համոզուէ, ով պ'րտ, ոչ մէկ իրաւունք
Ունիս նրբուանք։ սպամէ։ տշխութեան
Ոչ պատրանք եւ ոչ ցաւ ամազննկալ,
Քեզ պիտի ցլոցեն հարթ ճամբուդ վրան։

Եւ եթէ երբէք, շուրջըս երգելով,

Հոգի մը՝ ողոյն, հովիտ՝ վարդ մը տայ,
Պիտ' նայիմ ժպատով թերինաւատ, տըխուր,
ինչպէս բարութեան ծիր չսորիք մը վրայ։

Վիշտերու առջեւ կանգնիմ պիտ' անիւռով,
Իր օրէնքներու առջեւ անխուսափ.

Զերդ պարտանանա՝ ժամերու չափող
Գիշերն երբ կու գայ՝ կը մնամ անսարսափ։

Այլ շուրջըս ալիք անա կ'մըրմինչեն.

Լուսին կը նայի գրգուռող նայուածքով.

Նուրբ կիսաստութեններ հագուշն կը ողջնաւ.

Դիտէ զիս բնութիւնն տըխրութեամբ, գըթով:

Այո՛, են ինձի ամսնք խօսակից.

Գին միայն անշունչ կիրապարանք նիւթին.

Շուրջըս՝ տոգորուած՝ կ'ապրին իմ ցաւով.

Բնակի ամսնց մէջ՝ իմ սիրտ, իմ հոգին:

Բիւզանդիոնն ահա երկնքի վըրան

Կը յենու բուրգերն եւ աշոտարակներ.

Կեանքն է մարդկային՝ ամսին հետ կ'ելլայ

Աշոտացներ երկնքի պատկեր:

Հոն այդ քարերուն ետեւ անրզայ

Ո՞րքան զգնայլմունք, տենդուտ յուզումներ

Զարդոյթի ծեւեր, ո՞րքամ արցունք կայ,

Այդ լրութեան մէջ ո՞րքամ նըւագներ:

Դէմիք մ'է նըման՝ ուր անդորրութիւն

Ջի մստներ երբէք տեսիններ սրտին,

Դաշտին պէս ուր տակ քիւր ծաղիկներուն

Հրաբուղիս ահեղ ոյժեր կը թաքչն:

Ախսարկով մը միայն՝ այդ կեանքին անհուն

Բոյզերն՝ հոգւոյս վրան կը կտդրուանան.

Վիշտերն իր առ իս յորէ մարդկութիւն.

Տէնն եմ՝ փառքս ահա՝ ցաւերուն համայն:

Ի՞նչ փոյթ թէ գահեր կան պալատանց մէջ

Ծըննդեան յարկին՝ հրճուանք անհանար.

Դիտէ անսարքեր ժամաններ մարդկամ.

Անցնին. չեն անոնք, չեն քեզի հաւար:

Թիմար չեն իոծեր որ քեզ կը կանչին

Բարելոյն՝ ուր թըրչիլ է քեզ անհընար.

Ջէ՞ լա իքր արեւ շրբիլ երկնից մէջ.

Ալ այդ փառքը չէ, չէ քեզի համար:

Այլ ի՞նչ կը տեսնեմ, երկնան ամսի մէջ

Ու ծովն ըստուերի՝ տակաւ կը կորսուին.

Լուսին երեւում մը քըմահանոյ

Նըկարէ ժաղկեալ հող մը իմ աջքին:

Ո՞չ բարդն ախսքան չէ՝ անգութ, փոքր՝ երկիր.

Ժառանգութեանմաս մ'ինձ ալ տեսնեմ արդ.

Ինձի համար է, ինձ համար միայն՝

Գէթ այս լուռ գիշեր, այս հող ծաղկապարդ»:

Հ. Կ. Տ. Ս. Առանես

